

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ա Ռ Ա Ջ Ի Ն Տ Ա Ր Ի, Թ Ի Ի 12

1 Հոկտեմբեր 1890



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

Փողոց Սուրբուհի Հանախ, Թիւ 14

1890

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ԱՆՋՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ Բարոյական սեռակէտով : — (Շարայարութիւն եւ վերջ) : — Յաւորձն Ունենեան :
2. ԹՈՒՂԹ ՊՐՈՎՂԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ Առ սուրբն Սահակ հայրապետ Հայոց եւ առ սուրբ Մաժդոց : — (Շարայարութիւն եւ վերջ) : — Հրատարակող Հ. Բարսեղ Վ. Չոսոյեան :
3. ԱՇՆԱՆ ՀՈՎԵՐ : — Կարապետ Ա. Ոսկեան :
4. Կ. ՍԿԻՊԻՈՆ ԷՄԻԼԵԱՆՈՍ ԿՐՏՍԵՐՆ :
5. ՋԵՐԱՑՈՒՄՆ Կամ Լէյտէն Ֆրոսթի երեւութիւն սպացուցումն :
6. ԳԻՏԱԿԱՆՔ : — Խուզարկութիւն ի հարաւային բնէն : — Ծովու խորոց կոնակներն : — Անհատութիւն : — Թղթադրուած : — Կարողութիւն ի ձաբոնիս : — Տղայոց աչեքը : — Ծխափայտի երկերիւրամեակը : — Տարիք վեհապետաց : — Ոռոգանիչ համայնակառէ : — Բանրեր աղանիք : — Թատրոնաձայն : — Բժշկաց դեղագիրք : — Մահապայտար : — Մահական վիճակագրութիւն :

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Առաջին Տարի

ԹԻՒՆ 12

1 Հոկտեմբեր 1890

ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ (1)

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Տ Ե Ս Ա Կ Է Տ Ո Վ

(Շարայառութիւն եւ վերջ)

Արդ շատ մօտէն քննելով անձնասպանութիւնը հանդէպ բարոյական եւ իրաւագիտական օրինաց, պիտի համոզուինք որ դա պարսաւելի է եռապատիկ պատճառներով:

Ա. Վասնզի Աստուծոյ դէմ ամբաստանութիւն մ'է:

Բ. Վասնզի ապերախտութիւն մը կամ լաւ եւս տգիտութիւն մ'է առ բնկերութիւնն հարկ եղած պարտականութեանց:

Գ. Վասնզի իւր անձին դէմ անգթութիւն մ'է:

Ա. — Անձնասպանն ինքնիրեն կը փորձէ վրդովել Աստուծոյ խորհուրդները, եւ կ'անարդէ կեանքի պահպանութեան բնագլուօքը, չունենալով սարսափման եւ ահագողի սյն գգացումը զոր առ հասարակ ամենուն կ'ազդէ մահուան գաղափարը: Անձնասպանը, յանցանքը գործելով, ինքզինքը՝ փոխան առանդարպակի, սեւ կը կարծէ իւր գոյ-

(1) Տես Պատկեր Երես 241:

ութեան, զոր Աստուած տուած է: Ուստի կերպով իւրք Աստուծոյ գէտ կը գործէ, որով նաեւ շճանչեր այն բնածին յարարերու թիւնն որ կայ ընդ մէջ իւր եւ Աստուծոյ:

Բ. — Անճնաստանն ընկերութեան ասերախա կը գըտնուի, կամ լաւ եւս շճանչեր այն պարտականութիւնը զոր ունի առ ընկերութիւն, — որովհետեւ պատահմամբ ընկերութիւնը կրնայ անիրաւարար գործած ըլլալ ընդդէմ տարաբաղդ անճնաստանին, զլանալով իրեն պաշտպանութիւն կամ չօգնելով նորա ջանիցը՝ հետամուտ լինելու համար մարդուս հարկաւոր կամ օրինաւոր եւ պատուաւոր ո՛ր եւ է նպատակի:

Սակայն, ըստ կարգի ու կանոնի, անճնաստանն, ուրիշ ո՛ր եւ է քաղաքացւոյ մը պէս, ընկերութենէն ստացած ըլլալով իւր կրթութիւնն, ընկերութենէն կրնար պահանջել, իւր կարողութեանց համեմատութեամբ, լաւ պաշտօններու փոխարինութիւն մը:

Արդ պէտք չէ կարծել որ անճնաստանն ակօգուտ կ'ըլլայ իւր նմանեաց:

Հարկ է գիտնալ թէ առ առուեւն անճնաստանն անկարող ծեր մը, պատանեակ մը, կիւն մը չէ: Անճնաստանութեան մեծագոյն թիւը կը կազմեն իրենց թէ՛ բարոյական եւ թէ՛ ֆիզիքական զօրութեանց դազաթնակէտն հասնող մարդիկ, նոքա՝ որ քաղցրագոյն խարէութեանց զո՛հ գնացած են: Արդ ի՞նչպէս ուրեմն այդպիսի մարդիկ անօգուտ կրնան համարուիլ ընկերութեան, նոյն իսկ իրենց նմանեաց:

Եւ ենթադրենք որ մէկն ինքզինքը սղաննէ իւր վատասող եւ անտանելի ֆիզիքական վիճակին, կամ թշուառ մը քաշած խղճի սոսկալի տանջանքին պատճառաւ. ասոնք եւս անճնաստան պիտի կոչուին եւ արժանի չեն ուրիշ անուան: Ո՛վ որ իւր աստղութիւնը կորուսելու վրայ է, ո՛վ որ անկարող է, շատ եւ շատ օգտակար կրնայ ըլլալ ընկերութեան, բոլոր իրեն մօտ եղողներուն զօրութեան՝ համբերատարութեան՝ զոհման վսեմ օրինակ մ'ընծայելու հանապազօրեայ առիթն ունենալով, եւ այսպէս իւր տառապանաց անկողինէն առաքելական դերագոյն պաշտօն մը կատարելով: Նոյնպէս նա՝ որոյ խիղճը կը տանջուի, մոռնալով իւր ունեցած ֆառարեան պարտականութիւնը, ինք-

զինքը արեւէն կը զրիէ, երբեք չպիտի կարենայ լեցնել մի այդպիսի պարտականութեան տեղին. նա կը մտածնայ որ ժամանակին եւ պատուարեր դործոց տուցեալ դործողութիւնը կը բուժէ ամենածանր յանցանքը եւ կ'անմեղացնէ առաջի Աստուծոյ եւ մարդկան, մինչեւ անգամ ամենամեծ չարագործ մը կամ ս' եւ է բարոյապէս արտայեալ մէկը :

Գ. — Վերջապէս՝ ըսինք որ անձնասպանն իւր իսկ անձին դէմ անդոթ է, եւ զայս կ'ըմբռնէ նա՝ որ կը հաւատայ գոյութեան Աստուծոյ եւ անմահութեան հոգւոյ :

Մինչդեռ ուրիշ բոլոր յանցանաց համար կը մնայ մարդուս ժամանակամիջոց մը, յորում կրնայ տեղի ունենալ իւր զոջումը, մի եւ նոյն բանը չըլլար այն յանցանքին համար, յորում մի եւ նոյն ժամանակ մարդս թէ՛ հեղինակն եւ թէ՛ զոհն է. մահուան կէտը իւր էութեան ամենատեւ եւ ամենագարշելի կէտն է : Մինչդեռ ի մահու ամեծագոյն մաս մը ի մարդկանէ հաւատքի կու գայ, անձնասպանը կը վատթարանայ կամ կը պատրաստէ իւր յանցանաց լրումը, սրով կը ներկայանայ կատարող մի այդպիսի սոսկալի յանցանքի :

Փութանք փակել մեր այս յօդուածը երկու զիտողութիւններով :

Ընդհանրապէս հին ժամանակներն անձնասպանը դերեզման կ'իջնէր սոցյալ անրիժ տանելով իրեն հետ քաղաքացիին պատիւը (onore civico), հայրենեաց գթութիւնը, դարու մը պանծալի փառքերը, — կամ չկարենալով վերապրիլ անիրաւութեան տարած յաղթանակին, կամ ի տես բնկճեալ առաքինութեան. օրինակներ. ահա՛ Բրուտոս եւ Կասիոս, . . . մինչդեռ մեր ժամանակներուն անձնասպանը շուքի մէջէն գրեթէ միշտ կ'անհետանայ, թողլով իւր ետեւէն անպատուութիւն եւ կործանումն :

Կարի յոյժ զարմանալի է Սոսյիկեան ազանգին զանձնասպանութիւն ընդունած ըլլալը. կը պատմեն թէ նոյն ինքն Ձեռնոն, նորա հիմնադիրը, օր մը ի վարժոց (Porticus)* ելած պահուն, կեանքը իրեն ատելի ըլլալով եւ իւր ձեռաց մատին մէկը կտրուած ըլլալուն պատճառաւ

(*) Անուն Սոսյիկեան վարժոցին :

ինքզինքը խղզեր է : թէպէտեւ կը համարուի թէ իրեն համոր այդ մատին կորուստն աստուածային մի նշան եղած ըլլայ խոյն մեռնելու : Այո՛ , կարի յոյժ զարմանալի է որ անձնասպանութիւնն ընդունուած ըլլայ Ստոյիկեան աղանդէն , զի յիշեալ աղանդը մարդէս՝ իբր առաքինութիւն առաջնահարգ՝ կը պահանջէր չարին անարգումը , գորութիւն , քաջասրտութիւն , եւ կը քարոզէր թէ իմաստունն եւ ոչ մի բանէ՝ պարտէր երկնչիլ , թէ բարիք եւ չարիք հաւասար են , թէ իմաստունը պարտէր դիմագրաւել կենաց ամեն թշուառութեանց , թէ իւր նպատակը պարտ է լինել բնութեան համաձայն կեանք վարել , ուստի եւ չգործել ինչ որ հակառակ է խելքի եւ մտքի . եւ ասոնք էին , բոտ իրենց , հասարակաց եւ ընդհանուր օրէնք :

Արդ ի՞նչպէս հաշտեցնել ստոյիկեանութեան քարոզած այս վարդապետութիւններն՝ իւր անձնասպանութեան շնորհած ընդունելութեան հետ , քանի որ անձնասպանութիւնն անկարելի կ'ընէ այդ վարդապետութեանց կիրառութիւնը :

Իրաւ է որ շատ մը դիտունք գուն գործեցին ջատագովել անձնասպանութիւնն իբրեւ քաջասրտութեան գործ մը , բայց ահա՛ , ասոնց դէմ՝ բարձրաձայն կը գոչէ Մոնթէյն , գաղղիացի երեւելի փիլիսոփայն . « Քաջութիւն չէ , այլ ծայրայեղ ցածութիւն , վաղել գահավիժիլ անդունդի մը մէջ , ծանրալիւ քարի մը տակ , իրարու ամենաներհակ յանցանքներ պատճառելու համար : Մոլորեցնելու համար ինչ որ ալ ընէ փոթորիկն , առաքինութիւնն իւր ոչ քայլն եւ ոչ ճամբան կը փոխէ : »

Եւ յետոյ՝ լաւ խորհելով՝ նա՛ որ իրեն դէմ կը վերցնէ իւր մարդասպան ձեռքը , ուրիշ մէկը չկրնար ըլլալ բայց եթէ նա՛ որ ինչ ընելը չգիտէ . — վանդի գրաւեալ է մի այնպիսի կրքէ որ իրեն կը մթագնէ խելքի եւ մտքի լոյսը . կամ մէկն է որ մեռնիլը քնանալ կը համարի , զի կը կարծէ որ մարդուս համար ամենայն ինչ մահուամբ կը վերջանայ , — դիւրաւ պիտի համոզուինք որ անձնասպանութիւնը բնաւ , բնաւ երբեք քաջասրտութեան գործ մը չէ :

Արդ իսեղ մորոս մը կարո՞ղ է քաջասրտութեան կամ վատութեան : Քաջասրտութիւն մ'է՞ կատարել գործ մը որ ունի իբրեւ արդիւնք կեանքի անտանելի դարձած բեռան տապալումը :

Ո՛հ, արդարեւ գեղեցիկ քաջարուութիւն, վսեմ մեծահոգիութիւն, գերբնական առաքինութիւն :

Իրտենք հոս անձնատարանութեան մի քանի օրինակներ զորս պատմութիւնը կը ներկայէ մեզ, որպիսի են անձնատարանութիւնք Հուկրիտիայի, Կատոնի, Բրուտոսի եւ Կասիոսի . — Հոս դիտելու է նախ որ այս անձնատարանութիւնք երեւելի հանդիսացան ոչ թէ անձնատարան եղած ըլլալուն՝ այլ իւրեանց կեանքի մէջ գործած ըլլալուն համար : Եւ արդարեւ բազում նշանաւոր մարդիկ նոյն իսկ ամենամեծ խռովութեանց ժամանակ սարկիլը մեռնելէն նախամեծար համարեցան : . . .

Օրհնարութիւն անձնատարանութեան դիւր . — Աթէնքի մէջ անձնատարանին ձեռքը կարել հրամայուած էր, եւ արդիւեակ էր փակել զնա այն գերեզմանին մէջ ո՛ւր կայր թաղուած մարմնոյն միւս մասը : Պատոն կ'ուզէր որ անարդարակալի անձնատարանն անապատի պէս միայնակ առկ մը թաղուի, եւ ոչ մի արձան, ոչ մի նշան չյիշեցնէ անունն այնպիսի մի գարշելի արարածի : Հռովմայեցոց օրէնքները յանցաւոր անձնատարանին ստացուածքը կը մըսելէին, այսինքն անոր որ ինքզինքը կ'սպաննէր զլսաւոր դատաստանի մը դատապարտութենէն խուսափելու համար . բայց ո՛ր եւ է պատիժ, ո՛ր եւ է անօրինութիւն չէին սպաննար ամեն անոնց որք իրենք իրենց մահ կուտային ուրիշ ո՛ր եւ է պատճառաւ : Փրանսայի, Անգլիոյ եւ Եւրոպիոյ ուրիշ երկիրներու մէջ օրէնքը, մինչեւ անցեալ դարուն վերջերը, կ'անգթանար նոյն իսկ դիակին դէմ, պատկերներու մէջ կը պատարակէր նորա յիշատակը, դատաստանի կը կոչէր հակն որ այլ եւս լինցած էր սպրեւէ եւ զգալէ, նորա դէմ ամբաստանագիր մը կը յօրինէր, մի կանոնաւոր դատ, ամօթալի գործողութեանց կը դատապարտէր նորա մարմինը, կը մսխէր նորա ինչքը :

Յետոյ հետաքրքրական եւ հետաքրքրականէն աւելի տարօրինակ էր այն օրէնքը որ հին ասոնը կը գործածուէր Մարսիլիա քաղքին մէջ, զոր Ֆիլանճիէրի կը յիշէ հետեւեալ կերպիւ . « Աստ հասարակաց վարչութենէն պահուած էր միշտ թունաւոր ըմպելի մ'անոնց համար որք ճերակուտէն կը խնդրէին եւ կ'ստանային ինքզինքնին սպաննելու

հրամանը : Մի նախնական դատաստան պատկառելի ակումբին օրինաւոր կը կացուցանէր անձնասպանութիւնը . ունեցած երջանկութիւնդ չկորսնցնելու վախը , կամ կենաց անզգամութեանց վերջ դնելու փափաքը , հաւասարապէս ազդու պատճառներ էին ստիպելու համար ծերակոյտը թոյլ տալու մտրդաստան բմպելին : »

Քրիստոնէական եկեղեցին , Իսրայելի ժողովուրդն իսկ կը մերժեն անձնասպանին թաղումը հասարակաց սուրբ գերեզմանատան մէջ , — եւ ըստ մեր ազգային հին աւանդութեանց , անձնասպանին տունը կ'այրուէր :

Կառավարութեանց այն օրէնքները՝ որ անձնասպանութեան կը պատկանին՝ անօգուտ են , — անօգուտ՝ որովհետեւ փորձառութիւնը կ'ըսէ որ կարող չեն այդու արգելել անձնասպանութիւնը : . . .

Եզրակացութիւն . — Արդ կ'եզրակացնենք , ուրիշի մը անձը փրկելու համար իւր անձը զոհողն անձնասպան չէ , բազում ժամանակէ ի վեր խելագարուող անձի մը իւր իսկ ձեռքով մահը անձնասպանութիւն չէ . ասոնցմէ դուրս ո՛վ որ եւ ի՛նչ պատճառաւ ալ որ լինի կեանքի շարունակութեան թեկի խզումը անձնասպանութիւն կը համարուի :

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆՃԱՆ

ԹՈՒՂԹ ՊՐՈԿՂԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ (1)

ԱՌ ՍՈՒՐԲԷ ՍԱՀԱԿ ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՈՅ

Ե Ի

ԱՌ ՍՈՒՐԵՆ ՄԱԺԳՈՅ

Օգնեա՛ Հոգի սուրբ սկաբ նորոգոյիս

(Շարայտորիւն եւ վերջ)

Ասլա եթէ բերեն ի մէջ որ ի Սուրբ գիրս բարբառք են, յորում անուանեալ մարդ, զի Պետրոս ասաց զՅիսուան որ ի Նազարեթէ այր. եւ Պաւղոս աղապակէ, յառն անդր(2) յորում հաստատեաց զհաւատան. եւ նոյն իսկ Տէրն ասաց. Զի՞ խնդրէք զիս սպանանել զայր մի. զիտաոցեն նոքա եթէ կամ վասն վատթարութեան հեղբութեան ագիտութեան պակասեցան ի դրոցն խորհրդոյ. եւ կամ վասն խորամանկութեան խարդախութեան խտտրեն զգեղեցիկ գրեալն. զի ասէ՛ Մարդ իսկ է ճշմարտիւ Քրիստոսն, այլ ամենայն նովաւ եղեւ. ոչ եթէ յառաջ ինչ էր մարդ, բայց միայն Աստուած էր. զի զորաւրինակ Աստուած ոչ ստեղծանելով է, եւ նոյն մա՛րդ երեւելով. եւ զորաւրինակ Հաւրն ըստ աստուածութեանն միազաւր է, այն աւրինակ եւ Կուսին ըստ մարմնոյ հոմատոհմակ է. յամենայնի ճշմարտութեան խորհրդոյն ճառագայթեալ. եւ յամենայն խաբէութեանց դատարկացեալ. ապա թէ ոչ ծնաւ զԱստուած կոյսն, եւ ոչ բազում զարմանալեաց արժանի է, որ առանց ամուսնութեան ծնաւ, զի բազում եւ ա՛յլ կանայք պաղարբեր եղեն արդարոց յաշխարհ. ապա թէ մարգարէիցն լեզուք զանճառ խորհուրդն յառաջագոյն փող հարեալ գոչեն՝ Ահաւա-

(1) Տես Պատկեր երես 217 :

(2) Այսպէս ի ձեռագրին :

սիկ կոյս յվասցի եւ ծնցի որդի եւ կոչեսցեն զանուն նորա
Էմմանուէլ, զոր թարգմանեաց Գաբրիէլ, ասէ՛ Ընդ մեզ
Աստուած․ արդ ընդէ՞ր վասն ծննդեանն խոնարհման ըզ-
փառս ծնելոյն շուրջ յապաւեն :

Գարձեալ ընդդէմ դնեն զայս․ ամենայն ծնունդ հա-
մատոհմակ է ծնելոյն, զի եթէ մարդ է որ ծնաւն, ապա
յայտ է եթէ մարդ է զոր ծնաւն․ զայս բարուք ասացէք
այսալիսիք․ նա յայնժամ համատոհմակ ծնանի․ որ երկն այն, երբ
ըստ բուսոյ բարուց ծննդեամբ ծնունդն երեւեսցի․ իսկ
բուսոյ բարուց ծննդեան սիկզբն խառնակութիւն ամուս-
նութեանն է, քանզի խառնակութիւն յառաջագոյն լինի
քան զապականութիւնն․ իսկ ուր թշնամանացս այսոցիկ
բնաւ եւ ոչ զմտաւ ածելով՝ անդ ամենեւին ժամանակ ե-
րեւի․ այլ յանկարծակի համառաւտ որ ի վերինն է, քան
զասել մեծաքանչ զարմանալիքն․ իսկ որ ի վեր է քան զըսյս
բարուցն՝ անդ ծնունդն ինքն Աստուած :

Արդ խոստովանիմք այսուհետեւ եթէ նա ինքն է որ
զաշխարհ արար, եւ զաւրչնան եդ, եւ ի մարգարէսն չնչեաց,
եւ ի կատարածի մարմնացաւ, եւ զառաքեալն ի փրկու-
թիւն հեթանոսաց եւ ժողովրդոց որսացաւ : Փախիցո՛ւք ի
պղտորաց անտի, եւ ի խոհերական խաբէութեան հեղեղա-
ջուրց անտի․ զի ընդ աստուածամարտ հերետիութիւն խոստ-
մանցն ասեմ, զարայ, մտթեայ⁽¹⁾, Մարաթովայ մուլեգնու-
թիւնն ասեմ․ որ ի մէջ մատուցեալ ի մէջ անբաժին Երրոր-
դութեանն բաժինս արկանեն․ զԵւնովայ ժպրհութիւնն
ասեմ, որ չափէ շո րջ գիտութեամբ զանբաւ բնութիւնն,
զՄակեդոնի կատաղութիւնն, որ քահէ յաստուածութենէ
անտի զանբակ բղխումն Հոգւոյ․ եւ զնորակերպ զնորաձայնս
զայս ասեն զնոր ընդունայն հայհոյութիւնն, որք բազմա-
պատիկ հայհոյութիւն հրէութեան խորհրդովք, բազմապա-
տիկ անցանեն զանցանեն ըստ նոստ հայհոյութեամբն } զի
նոքս զՍրբին անարդելով զլանան զարմատ շառաւիղին,
սոքս քան զճշմարտն որ էր՝ միւս եւս ա՛յլ ի ներքս մա-
տուցանեն, թշնամանեալ նշիահեն իրրեւ զբազմաժին զա-
նարատ բնութիւնն : Արդ մեք եկայք ասացուք Պաւլոսիւ
հանդերձ, Քրիստոս է խաղաղութիւն մեր, որ արար զեր-

(1) Այսպէս ի ձեռագրին :

կոսին մի, եւ զՀրէայս եւ զհեթանոսս ի մի նոր մարդ ստեղծ, միաբանեաց հաւանեցոյց զաւրութեամբն, այն որ մեկնեալ էին ի միմեանց գործովք գնացիւքն իւրեանց: Արդ սոսկացին ի դատապարտութենէ անտի, որ զնորածայն ամպարչտութիւնն ի ներքս արկանեն, զի թէ որ այլոց պատումանցն ի միաբանութիւն հաւանութեան եղեւ արարիչ եւ որ հաւանեցոյց եւ միաբանեաց, ինքն յերկուս բաժանեալ գտանիցի ըստ նոցա բանիցն ասացեալ:

Բայց արդ այսուհետեւ զերկայնութիւն բանիցս թողեալ ի համառուտ անդր եկեսցուք ուղղութեան հրամանին: Եթէ ոք կամեցի գիտել ճշմարտութեամբ թէ սա ինքն է մի եւ միայն Որդին, որ յառաջ քան զԱբրահամն էր, եւ ի կատարած հաս մարմնոյն հասակաւ, զի կա միշտ յաստուածութեանդ⁽¹⁾ կատարեալ հարցիր ցՊաւղոս, և նա որոտայցէ զաստուածաբանութիւնն ցուցեալ, զի Աստուած էր յաւիտենից եւ եկն ի Հրէից մարմնով, զի վասն Հերբայեցեոցն ասաց զԷբեւուրաց⁽²⁾ եւ զաստուածամարտաց ազգն զորս յարգէին վասն արմատոյն, զԱբրահամն եւ զզաւակն որ է տէր Յիսուս Քրիստոս: զի այսպէս ասէ. Որոց, ասէ, որդեգրութիւնն էր. ինքն Աստուած կոչէ ի բերանոյ մարգարէիցն. Որդի իմ անդրանիկ Իսրայէլ. եւ փառքն, զի անչափ փառս շահէ զանդիտելոցն. մի զմիով արկեալ էր զըքանչելին. զկտակարանս ասէ, որ առ Աբրահամն էին զբաղմութեան զաւրհնութիւնն յերաշխեալ, զաւրինադրութիւնն ասէ, որ ի լերինն մատամբն Աստուծոյ գրեալ էր, և զաւետիան ասէ, զերկրին Պաղեստինեայ, եւ ի զաւակէ Աբրահամու աւրհնեալ զամենայն հեթանոսս. ուստի հարքն ոյք ի մոլորութեան գիշերին ծագեցին իրբեւ լուսաւորք հաւատովքն. ուստի եւ Քրիստոսն է ըստ մարմնոյ զի յայտնեցէ զծնունդն: Եւ ոչ եթէ կացոյց այսուհետեւ Պաւղոս զբանն, զի ոչ եթէ յորմէհետէ ծնունդն Մարեմայ է յայնմհետէ սկիզբն անսկզբնականին գոյութեան, այլ ամ թափեաց վարվազակի եւ ասէ ըստ մարմնոյն յայտնութեան՝ այլ ոչ եթէ ըստ աստուածութեանն ծնունդն: Արդ ո՞վ է այս.

(1) Այսպէս ի ձեռագրին. պարսի լինել, որպէս թուի, յասուածութեան անոյ եւն:

(2) Այսպէս ի ձեռագրին:

ինքն Քրիստոս որ ի կուսէ անտի ծնաւ . որում այրք եղեն բաւական զոր ինքն միայն գիտէ , որ ի մուր անդ բազմեցաւ , որ ի ժամանակի ըստ մարմնոյ աճեաց , որ մինչ ի ստորինս երկրի էջ , որ զամենայն անցս մարմնոյ համբեր , զի հաւատարիմ արասցէ ճշմարտութեան եթէ եկն եղեւ մարդ . ոչ եթէ ա՛յլ ոմն է քան զայն որ էջն , այլ նա ինքն է որ էջն , եւ որ ելն . զի ոչ եթէ ել նախ , այլ էջ , իբր ոչ եթէ ուրուք ձեռամբ ինչ յառաջ ածելով է Աստուած . քա՛ւ լիցի . այլ վասն գիտութեան իւրոյ եկն եւ եղեւ մարդ , զի այսուիկ իսկ էաք մեք կարաւտ :

Արդ մի՛ յինէն ուսանիր զայդ կամ յայլմէ ումեքէ , այլ ի Պաւղոսէ , որ ի Հաւրէ յայտնութեամբ ուսաւ զՈրդի եւաստէ . Այլ յորժամ հաճոյ թուեցաւ Աստուծոյ , որ ընտրեաց զիս ի միջոյ մաւր իմոյ և կոչեաց զիս ի ձեռն շնորհաց իւրոց յայտնել զՈրդին իւր յիս՝ նա ուսուցէ քեզ ճշմարտիւ , ո՛ր է Յիսուս Քրիստոս . զի ինքն աղաղակէ եւ ասէ . Ուստի Քրիստոսն է ըստ մարմնոյ որ է ի վերայ ամենայնի Աստուած աւրհնեա՛լ յաւիտեանս : Զինչսլիսի՛ սպրդութիւնս հայհոյութեան մարդկան ո՛չ քակեն Պաւղոսի բանքն բամբասասէր մարդկան : Ասաց զնա բա՛յ Քրիստոս , զի յայտ արասցէ եթէ ճշմարտիւ եղև մարդ : Ասաց զնա ի Հրէից ըստ մարմնոյ , զի յայտ արասցէ , զի ոչ եթէ յորմէհետէ մարմնացաւ յայնմհետէ միայն է : Ասաց զնմանէ թէ էր , զի անսկիզբն երևեցուցեալ որոտասցէ Պաւղոս : Ասաց զնա ի վերայ ամենայնի , զի արարածոց ամենայնի սէր զնա քարոզեսցուք : Ասաց զնա Աստուած , զի մի՛ որք վասն չարչարանոցն և կերպարանացն շնորհեալ զանսատակման⁽¹⁾ նորա ուրասցուք զբնութիւնն : Ասաց զնա աւրհնեալ , զի իբրև ամենակալի երկիրազցուք նմա , և ոչ իբրև զծառայակից մեր բամբասեսցուք : Ասաց զնա՝ յաւիտեանս , զի յայտ արասցէ թէ որ բանիւ արար , միշտ մշտնջենաւոր ի մէջ նոցա իբրև Աստուած փառաւորի . Արդ ունիմք զՔրիստոս որ էրն , և Աստուած է , և աւրհնեալ է . նմա երկիր պաղցուք , և սասացուք ցայլանդական յայտնապէս , եթէ ոք զհողի Քրիստոսի ոչ ունի , սա չէ նորա . զի մեք զվստան Քրիստոսի ունիմք , քանզի և ակն ու-

(1) Այսպէս ի ձեռագրին . ընթերցի՛ր՝ զանսաման :

նիմք գալստեան երեւելոյ փառաց մեծին Աստուծոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ հատուցանէ բարեպաշտիցն զյաղթութեան փառաց պարգեւս, եւ ժխտողացն անհնազանդիցն ժպրհութեան պատիժս :

Եւ զի այս ամենայն զի գրեցաք առ ձեր սէր այդր, զի լու եղեւ մեզ եթէ արք ոմանք ժանդախաւսք ցնորախաւսք անկան ի յաշխարհ այդր, եւ կամին ժանդաժող իմն գրովք հակառակութեամբ ստաբան խտախորհուրդ գիտութեան խոտորել զպարզամտութիւն, զանպաճոյճ, զանմեքենա, զուղղափառ գեղն հաւատոյն : Բայց ես զերանելոյն Պաւլոսի առաքելոյն դարձեալ ասեմ ձեզ . Ձգոյճ լինիջիք գուցէ իցէ ոք, որ զձեզ կապուտ կողոպուտ թողուցու ճարտարմտութեան բանիւք եւ ընդունայն խարէութեամբ վարդապետութեան . ընդունայն խորհուրդն մարդկան, եւ ոչ ըստ վարդապետութեանն Քրիստոսի . զի հիմն սրբութեան հաւատոյ ա՛յլ ինչ ոք ոչ կարէ դնել, քան զայն որ եղեալն է, այսինքն է Յիսուս Քրիստոս : Արդ կացէք հաստատուն ի մի հոգի, եւ ի մի անձն, նահատակակիցք եղեալ հաւատովք Աւետարանիս . եւ մի՛ խրատեցեալք ընդուստանիցիք, մի՛ յիմիք ի չարեաց թշնամոյն, եւ մի՛ ի նզով եւ ի կորուստ մտանիջիք ընդ նեստորեայ, եւ ընդ Թէոդորեայ, որ վարդապետն լեալ էր նորա, եւ որ զչար բոյսն երեւեցոյց, եւ չարաբան նորածայն, որ անցուցին զանցուցին ըստ ուրացութիւն հրէութեան, եւ ըստ հերեսիութիւն առաջին արիանոսացն, եւ մարեթոնեանց եւ այլոցն որ խոտորեցան ի փառացն սրբութենէ եւ յուզեղն հաւատոց . նզովեցան նոքա յամենայն ժողովրդոց, եւ այրեցան որ վատի խորհրդոց գիրքն էին նոցա, յանդիման ամենայն ժողովրդոց . յորմէ եւ դուք պահեսջիք զանձինս, եւ զնոյն գործ գործեսջիք զոր սուրբ ժողովք եպիսկոպոսացն գործեցին . եւ մի ոք զառժամանակեա ամաւթն ամաւթ անձին համարեալ, զյաւիտենից ամաւթն ժառանգեսցէ, եւ ընդ նոսա դատապարտեալ ի դժոխս կործանեսցի : Այլ պահեսջիք դուք զվարդապետութիւն, զոր ընկալեալ ի հարցն սրբոց, որ ի նիկիս սիւնհոդոսն էր ժողովոյն, եւ զուզիզ սուրբ փառս հաւատոցն հաստատեցին : Եւ զոր վարդապետութիւն սուրբքն երանելիք, Բասիլիոս եւ Գրիգորիոս, եւ որ միանգամ նման են նոցա, որ սրբութեամբ եւ հաւանութեամբ

սուրբ հաւատս ի կեանս իւրեանց հաստատեցին, որոց ան-
ուանքն գրեալ են ի դպրութեան կենացն: Ողջ լերուք ի
Տէր եւ շնորհեալ լիջիք մեզ աստուածասէր եղբարք:

Գրեալ յամի Տեառն 435

Հրասարակող

Զ. ԲԱՐՍԵՂ ԶՈՏՈՅԵԱՆ

ԱՇՆԱՆ ՀՈՎԵՐ

Ինկէ՛ք տերեւք, կանաչ ըստուերք անտառին,
Տըխտըր աշնան փըչեն հողմունք ցրտաշունչ,
Գօս եւ ցամաք, ինկէ՛ք թեթեւ ի շըշունչ,
Ինկէ՛ք տերեւք, մահուան ի ծոց խաւարին...:

Ինկէ՛ք ծաղկունք, կարմիր, կապոյտ, ըսպիտակ,
Յուրտ փըչեց հով, թառամեցա՛յք կենազրաւ,
Աշուն գերկիր ծածկէ ձեր հոխ աւարաւ,
Ինկէ՛ք ծաղկունք, ինկէ՛ք ի փոսն անյառակ...:

Ինչպէս տերեւք, ինչպէս ծաղկունք թալկանան,
Այնպէս եւ մարդն ի ցրտահար շունչ աշնան՝
Վաղ իսկ, աւա՛ղ, դառնայ փոշի մոխրագոյն...:

Սակայն ծաղկունք, տերեւք անհետ կորնչին,
Մինչ մարդն հոգի՝ անմահ պատկեր իւր Հաստչին,
Յանվախճան կեանս փոխի ի ցուրտ այն փոշւոյն:

Քաղկեդոն

ԿԱՐԱՊԵՏ Ա. ՈՍԿԵԱՆ

4. ՍԿԻՊԻՈՆ ԷՄԻԼԵԱՆՈՍ ԿՐՏՍԵՐՆ

(Տարի Հռովմայեցւոց 605-608)

Կատոնի խօսքը՝ թէ «կործանեւ հարկ է կարքեդոնի» առած մը եղած էին, եւ Ծերակոյտը վերջապէս համոզուեցաւ թէ Հռովմայ գոյութիւնն ապահովեալ չէ, մինչեւ որ յոտն կայ իւր ակոյեանակիցն կարքեդոն. վասն որոյ ի գաղտ որոշուեցաւ որ հիմնայատակ կործանեն զայն: Ծերակոյտը 605ին ութսուն հազար հետեւակ եւ ութ հազար ձիաւոր զօրք առաքեց յԱփրիկէ, պատճառելով թէ զՄասսինիսաա պիտի պաշտպանէ, զոր կարքեդոնացիք ի պատերազմ կը հրաւիրէին: Ի սկզբան Հռովմայեցիք պահանջեցին թէ կարքեդոնացիք, որ ահաբեկ եղած էին Հռովմայեցւոց այսպիսի մեծակազմ բանակին ներկայութենէն, յանձնեն բոլոր նաւերնին եւ պատերազմական մեքենայքն. յետոյ զեկուցին նաեւ որ քաղքէն ելնեն եւ ծովէն տասը մղոն հեռի նոր քաղաք մի կառուցանեն իրենց համար: Բայց կարքեդոնացիք այդ յանդուգն պահանջներէն զայրացեալ որոշեցին համաձայնութեամբ որ ամենքն ալ մեռնին, քան թէ հայրենիքնին թշնամեաց ձեռքն յանձնեն: Այս որոշուութենէ յետոյ քաղաքացիք իրենց բոլոր մեծագնի ինչքն, ոսկին եւ արծաթը պալատը կը տանէին, որպէս զի զինուց շինութեան գործածուին:

Հռովմայեցիք անխոհեմաբար իրենց բանակն եւ ոյժերնին բաժանած ըլլալով, առաջին յարձակման մէջ յետս մըլուեցան, եւ յետոյ սարսափելի կորստեամբ յալթուեցան կարքեդոնացւոց զօրապետ Ատարուբաղէն, որ փեսայն էր Ամիլիարայ եւ քեռայր Աննիբաղայ: Այն ատեն Հռովմայ Ծերակոյտն Սկիպիոն էմիլեանոսն առաքեց յԱփրիկէ, որ անմիջապէս բանակն եւ ոյժերը միտցնելով սաստիկ պատերազմ բացաւ կարքեդոնացւոց դէմ: Կռիւը վեց օր եւ վեց գիշեր տեւեց. եօթներորդ օրը կարքեդոնացիք պարտեալ մնացին, բայց շատերն ինքնասպան եղան. այսու ամենայնիւ յիսուն հազար կարքեդոնացիք Հռովմայեցւոց ձեռքն

անկան : Աստրուբաղ , իւր կինն , որդիքն եւ հազար քաջ
զինուորք Ասկղեպիոսի տաճարին մէջ ամրացեալք տակաւին
կը գիւմադրէին յաղթողն Սկիպիոնի , եւ որոշած էին տոկալ
մինչեւ ցմահ , բայց Աստրուբաղ անօթութենէ եւ աշխա-
տանքէ հիւժեակ Սկիպիոնի ոտքն ինկաւ եւ գթութիւն
խնդրեց . այն ատեն իւր զինակիցք տաճարին կրակ տուին ,
եւ կինը նզովք կարգաց իւր ամուսնոյն , եւ մի առ մի զա-
ւակներն իւր ձեռօք սպաննելով՝ զամենքն ալ բոցերու մէջ
նետեց , յորում ամենքն ալ յաճիւն դարձան :

Կարքեդոն հրդեհէ մը բնաջինջ եղեւ . այս հրդեհը 17
օր տեւեց , եւ Սկիպիոն յաղթանակաւ Հռովմ դարձաւ , եւ
Ծերակոյտն իրեն «Նրկրորդ Ատրիկեցի» պատուանունը շը-
նորհեց :

ԼԻՔ ԴԻՏԱՆՈՅՆ Ի ԳԱԼԻՖՈՒՆԻԱ

1874ին հարուստ Ամերիկացի մը Պարոն Լիք երեք ու կէս
միլիոնէ աւելի գումար ընծայ ըրաւ գիտնոց ահուժքի մը
այտու պայմանաւ , որ այս գումարով հոյակապ դիտանոց
մը կառուցուի եւ հոն այնպիսի հեռադէտ մը դրուի , որ
Եւրոպոյ եւ Ամերիկայի մէջ գտնուած ամեն հեռադէտնե-
րէն մեծակազմ ըլլայ : Նոյն ատենները Յունկ եւ Տավիտըն
գիտնականք Միացեալ նահանգաց մէջ Ժայռոտ լեռներու
(Montagnes Rocheuses) վրայ աստղագիտական զննութիւն-
ներ ըրած էին , եւ նոյն տեղւոյն երկնից զտութեան եւ մաք-
րութեան այնչափ գովեստը ըրին որ Պարոն Լիք որոշեց
նոյն տեղ կառուցանել դիտանոցը եւ Սանթա Գլարա նահան-
գին Համիլթն լեռը ընտրեց , այտու դաշամբ , որ գիտնա-
կանաց ահուժքը պէտք եղած ծախքը պիտի ընէ դաշտա-
վայրէն մինչև յիշեալ լեռան գլուխը ճամբայ մը հարթելու :
Հետզհետէ եղած ուսմունքներէ ի յայտ եկաւ թէ յիրաւի
ամրան եւ աշնան եղանակներն երկնից յստակութեան եւ
պատկերաց հաստատութեան նկատմամբ յիշեալ լեռան
մթնոլորտը չատ ընտիր յատկութիւններ ունի :

Համիլթն լեռան վրայ Ապրիլէն մինչև Նոյեմբեր պատկերաց հաստատութիւնը ծովափնեայ մշուշներուն հետեւանքն է։ Այս մշուշներն ծովէն դէպ ի լեռ կը յառաջանան ամառը ամեն կէսօրէ վերջը եւ մինչև 490-600 մեդր բարձրութեան կը հասնին, և այսպէս բոլոր դաշտավայրը կը գոցեն, որ առաւօտէ ի վեր արեգական ճառագայթներով տոգորուած է, եւ այնու դաշտավայրէն ցայտող ճառագայթացումը կ'արդիւուն։ Այս միջոցիս մէջ հուշակաւոր ամերիկացի աստեղագէտ Նիւքքմայ Եւրոպա գնացեր էր շինուելիք հեռագէտին մեծագիր սպանաձեւ ապակիները հայթայթելու համար. մեծ խնդիր ելաւ որոշելու համար թէ Պարոն Լիքի հոյակապ հեռագէտը ճառագայթից բեկի՞ք (télescope par réflexion) թէ ցոլացուցիչ (télescope par réfraction) յատկութիւնը պիտի ունենայ. բեկկեկիչ տեսակը նախամեծար համարուեցաւ. նոր դիտանոցին ծրագրին գործադրութիւնը Նիւքքմայ գիտնականի և Ուօչպըռնի դիտանոցի վարիչ Պարոն Հօլտընի յանձնուեցաւ։ Պարոն Հօլտըն Եւրոպիոյ բոլոր դիտանոցներն այցելած եւ զննած էր, եւ խելամուտ եղած այն ամեն բարւոքմանց որք այսպիսի դիտանոցներու մէջ արդէն մուծուած էին։

Լիք դիտանոցին հարաւային ծայրը $22\frac{1}{2}$ մեդր տրամագիծ ունեցող զմբէթը կայ, որ իբր 92 հարիւրամեդր մեծութեամբ մուտքը կը պատրաստէ։ Հիւսիսային ծայրը $7\frac{1}{2}$ մեդր մեծութեամբ ուրիշ զմբէթ մը կայ, որ 30 հարիւրամեդր մեծութիւն ունեցող հասարակաչափը կ'ամփոփէ. 37 մեդր երկայնութեամբ անցք մ'ալ այս երկու զմբէթները կը միացնէ. իսկ արեւմտեան կողմը ուսման սենեակներն յարգարուած են։

Ինչպէս ըսինք մեծ զմբէթին արտաքին տրամագիծը իբր 23 մեդր է. իւր ներքին տրամագիծը 21 մեդրէն քիչ աւելի, եւ կղմինտրէ հիւսեալ գլանաձեւ որմի մը վրայ գետեղուած է, որուն հիման լայնութիւնը 95 հարիւրամեդր է, եւ վերի կողմը 65 հարիւրամեդր։ Գմբէթին շարժման կողմը 100,000 քիլոկրամ է եւ հարիւր քիլոկրամէ նուազ ուժ ունեցող ջրաշարժ մեքենայի մը ուժով կը դառնայ եւ 9 վայրկենի մէջ իւր վրայ շրջանը կը կատարէ։ Արեգական պատկերը իբր 15 հարիւրամեդր տրամագիծ ունի սոսնճակիւն (lentille) վրայ։

Երկար կ'ըլլայ եւ մեր ընթերցողաց շատերուն դժուար-
իմանալի այս դիտանոցիս ներքին կազմութեան եւ գործեացը
մանրամասն նկարագրութիւնը . քիչ դիտանոց կայ աշխար-
հիս վրայ Լիք դիտանոցի գործիքներուն կատարելութիւն-
ներն ունեցող :

Ամերիկացիք իրաւունք ունին պանծալու թէ այսպիսի
հոյակապ դիտանոց մը ունեցած են եւ աստուածեւն այս-
պիսի բարերար մը իբրեւ Լիք , որոյ անուամբը նոյն իսկ
դիտանոցը կը ճանչցուի բոլոր աշխարհ :

Միայն թէ Պարոն Հօլտըն մէկ կէտ մը չէր նախատե-
սած , զոր հիմա ուղղելու պարտաւորեալ է , այս է հեռա-
դէտին անհնարին դիւրագգացութիւնը : Հեռադէտը ինն
մեդր բարձրութեամբ գողաւոր երկաթեայ սեան մը վրայ
դրուած է . հիմա զայն որմնաչէն սեան մը վրայ զետեղելու
հարկն տեսնուեցաւ . վասնզի ստուգուեցաւ որ եթէ մէկը
վերոյիջեալ երկաթեայ սեան վրայ իւր ձեռքը դնելու ըլլայ՝
հեռադէտին առարկայն եւս ապակիէն զաստիճ դուրս հա-
նելու շափ կ'ազդէ : Երկաթեայ սեան տեղ որմնաչէն սեան
վրայ զետեղելով , այս անտեղութեան առջեւ պիտի առնուի :
Որովհետեւ որմնաչէնը օդոյ ազդեցութեան քան զերկաթն
նուազ ենթակայ է :

Ջ Ե Ռ Ա Ց Ո Ւ Մ Ն (Caléfaction)

ԿԱՄ

ԼԷՅՏԵՆ ՖՐՕՍԹԻ ԵՐԵՒՈՒԹԻՆ ԱՊԱՑՈՒՅՈՒՄՆ

Պէպէքեր կան որոնք երկար ատեններ աստակալական
կը համարուէին , սքանչելեաց կարգը կը դատուէին :

Այս կարգէն է զերեսը կամ ձեռքերն հալած տաք մե-
տաղով մը լուանալն առանց երբեք վնասուելու : Կ'ըսուի թէ
Ջրադաշտային դէնը ատեն մը ընդհանրութեան առջեւ իւր
յարգն կորսնցուցած ըլլալով , քրմապետներէն Ատուրա-
պատ-Մալրոնսփանտ ժողովուրդը իւր մեհեանը բերելու
համար զինքն այրեցման փորձին ենթարկել մտածեց . ուստի

առաջարկեց, որ տասն եւ եօթն լիդր հալած տաք պղինձ թափեն իւր մարմնոյն վրայ, այսու թէութեամբ՝ որ եթէ իւր մարմինը չկիզու, փողովուրդը Զրագաշտային դենին հեռելի. եւ կ'աւանդուի թէ քրմապետը գլխովին յաջողած ըլլայ իւր ճշմարտութեան մէջ:

Ասոր նման պէտք մ'ալ կը պատմէ Յովակիմ Կարսոն «Յաղագս նրբութեան» գործոյն մէջ: Այսպէս կը գրէ այս հեղինակը: «Միլան մարդ մը տեսայ, որ իւր ձեռքերն կը լուանայր հալած տաք կապարով, առանց վնասուելու. բայց նախնարար ջրով մը լուացուած էր իւր ձեռքերն:»

Պարոն Պոլեթիյնի գնդածեւներու (Sphéroïde) վրայօք տուած իւր բացատրութեանց մէջ կը մեկնէ այս երեւոյթն եւ Զեռացման (caléfaction) անունը կը յատկացնէ, բայց որովհետեւ Լէյպնիֆրոստ 1758ին գրած «Սոփորակաւ օրոյ յսկիւռսեանց վրայ» գրքին մէջ մասնաւոր եղանակաւ այս կէտը բացատրած է, վասն որոյ Լէյպնիֆրոսի երեւոյթ անունն վերջնականապէս առած է: Ահաւասիկ ասոր մեկնութիւնը: Երբ տաքցած եւ կարմրցած մետաղեայ թիթեղան վրայ ջուր նետուի, ջուրը անմիջապէս գնդային ձեւ կ'առնու եւ մետաղին չգպչիր: Նոյնը կը հանդիպի եթէ ջուրը տաք հեղուկի մը վրայ թափուի, զոր օրինակ եռացեալ ձէթին վրայ: Փոխադարձաբար եթէ հալած տաք մետաղ մը թրջած մակերեւութի վրայ թափուի, նոյն երեւոյթը տեղի կ'ունենայ, այսինքն ջրոյ փոքր քանակութիւնը անմիջապէս գնդային ձեւ կ'առնու եւ ընդ մէջ թրջած մակերեւութին և հալած մետաղին շօշափումը կ'արգելու: Բայց ջուրը այնչափ առատ չտրտի ըլլայ, որ գնդային ձեւն առնելու կարող ըլլայ: Փորձառութենէ սպացուցեալ է որ հալած եւ կարմրցած երկաթով այս երեւոյթը լուսագոյն կը յաջողի քան թէ հալած կապարով. ինչու որ հալած երկաթին մէջ ամիրոսիտալ ջերմութեան տարրը շատ աւելի է քան հալած կապարին մէջ: Եւսիբիոս Ֆէնօքքի խտալացի բնագէտը այս երեւոյթը աւելի ճշդութեամբ մեկնելու համար գործիք մ'ալ հնարեց: Այսու ամենայնիւ մեր ընթերցողաց չենք խորհուրդ տար այս փորձը իրենց մարմնոյն վրայ փորձելու, որովհետեւ շատ ճշդութիւն եւ մտադրութիւն պէտք է գործադրութեան ատեն, եւ քիչ շատ բնագէտ ըլլալու է ձախորդ փորձառութեան մը չհանդիպելու համար:

Պ Ի Տ Ա Կ Ա Ն Ք



ԽՈՒՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Ի ՀԱՐԱՒԱՅԻՆ ԲՆԻՆՈՒ. — Յայտնի է շատերու թէ ի՛նչպէս նորվեկիացի Պարոն Նորտէնսքիօլա Հիւսիսային բեւեռը խուզարկելով յաջողեցաւ Պէրէնկի նեղուցն հասնիլ, եւ անկէ ելնելով նորվեկիա դառնալ: Արդ նոյն աշխարհագէտը այս անգամ Հարաւային բեւեռը աշխարհագիտական խուզարկութիւն մ'ընելու մտադիր է: Արդէն 1887 ին Աւստրալիայի Աշխարհագիտական ընկերութիւնը Պարոն Նորտէնսքիօլաի հարցուցած էր եթէ կը հաճէ՞ր դէպ ի Հարաւային բեւեռ ճամբորդութիւն մ'ընել. առ վայր մի այս ձեռնարկութիւնը ի կախ մնայ. 1886 ին վերջը այս ընկերութիւնը կրկնեց իւր առաջարկութիւնը եւ Պարոն Նորտէնսքիօլա հաւանեցաւ, եւ առաջիկայ 1891 տարուոյն աշնան մէջ հասնականարար տեղի պիտի ունենայ այս խուզարկութիւնը: Ծախքը երկուքի պիտի բաժնուի. մի մասն յանձնառու եղած է Վիկտորիայի ընկերութիւնը, իսկ միւս մասը պիտի վճարէ շուեհային Պարոն Տիքսօն, որ ինչպէս ծանօթ է՝ վերոյիշեալ Հիւսիսային բեւեռի աշխարհագիտական քննութեան ծախուց ամենամեծ մասը վճարած էր: Այս երկուքը պիտի պատրաստեն ճամբորդութեան ամեն պիտոյքը եւ արամսդրեն պարագայքը եւ Հիւսիսային բեւեռի յայթական անցքը ընող Վեկա հոչակուոր նաւուն նման նաւ մը պիտի պատրաստեն: Այս խուզարկութիւնը աշխարհագիտական նպատակէն զատ, շատ մը գիտական զանազան ճիւղերու տակաւին աւելիս մնացեալ խնդիրները լուծելու պիտի ծառայէ:

ԾՈՎՈՒ ԽՈՐՈՑ ԿՈՀԱԿՆԵՐՆ: — 1877 ին, Յուլիս 27, Ունկրիա հոյակապ չողենաւը Ատլանտեան ծովը անցնելու առեն 500.5՝ հիւսիսային լայնութեան եւ 290.29՝ արեւմուտեան երկայնութեան մէջ հանգարտ եւ խաղաղ միջոց մը ետեւի կողմէն յանկարծ սարսափելի կոհակ մը բարձրացաւ, որ բոլոր նաւը սրւղեց եւ քիչ մնաց որ զայն խորատոյգ պի-

տի ընէր : Այս կոհակս անցնելէն յետոյ , ծովը վերստին հանդարտեցաւ . ուրիշ անգամներ ալ այդպիսի դէպքերու յիշատակութիւնը եղած է , եւ հաւանական է որ ուրիշ շատ մ'ալ այսպիսի դէպք անծանօթ մնացած են , նաւաստեաց խի անհետ ըլլալուն պատճառաւ . ըստ այսմ երբեմն նաւերու բոլորովին անհետանալը այսպիսի դիպուածոց պէտք է վերագրել : Պարոն Սթրումէյէր 1844 փետր . 14ին Ֆարասէյ շոգենաւու գլխուն եկած սոյնպիսի պատահարին բոլոր մանրամասնութիւնքը ի ձեռին ունենալով՝ ջանաց բազդատել երկու դիպոց պարագաները , եւ յայտնի եղաւ որ երկու շոգենաւուց պատահած դէպքն նոյն կէտին վրայ տեղի ունեցած է : Յիրաւի խի 1882 Ֆարասէյ շոգենաւը ընդծովեայ հետագրական պարան մը գետեզելու ատեն , հոն ծովու յատակէն 1800 մեգր բարձրութեամբ քարաժայռից գօտուց մը դոյւթիւնը ստուգած է : Պարոն Սթրումէյէր այս երկու սարսափելի եւ յանկարծահոս կոհակաց ծագումը ներքնածովեան հրաբուլիս լերան մը ճայթման կ'ընծայէ , որ նոյն քարաժայռից գօտուցն տարածութեան մէջ կը գտնուէր :

ԱՆՄՏԱԳՐՈՒԹԻՒՆ (aprosexie) : — Ամսթերտամի երեւելի աչորոյժն այս յունարէն բառով տեսակ մը հիւանդութիւն կ'իմանայ , որոյ հետեւութիւնն է մտադրութեան պակասութիւն , ինչպէս յունարէն բառին նշանակութիւնը կը ցուցնէ : Բառը թէպէտ նոր է , բայց ախար հին : Պարոն Հիյ ասոր պատճառը բնակատեղը մարդուն սնդոց մէջ կը գտնէ . երբ սնդունք ազատ չեն , այլ խցեալ , որով շնչառութիւնը կը դժուարանայ : Այսպէս Պարոն կիյ տղայ մը դարմանեց , որոյ քթին խուռչներն խցեալ ըլլալով շնչառութեան դժուարութիւն կը կրէր , եւ ուսման բոլորովին անյարմար էր . սնդունքը խցող մարմիններն հանելուն պէս՝ տղան ութ օրուան մէջ այբբենարանը սորվեցաւ , մինչ դարմանէն առաջ հազիւ երեք տասը սորվելու կարողացած էր :

Նոյնպէս քստն տարեկան երիտասարդ մը , որ ութ տարիէ ի վեր ականջաց բզբումն եւ գլխու պոտոյտ ունէր եւ բան մը չէր կրնար ուսանիլ , սնդոց աւելորդ միտերն խըլեկուն պէս , ազատ եղաւ ականջաց բզբումն եւ գլխու պոտոյտէ , եւ ամենայն դիւրութեամբ գիտութիւնք սորվելու կարողացաւ :

Պարոն Կիյ զայս կը մեկնէ ասելով, թէ՛ ռեզաց աւելորդ միտերն կ'արգելուն որ ըզեզային աւելը ազատաբար շրջագայի ըզեղին մէջ, ուստի կը հետեւի ըզեղի այն տագնապը: Սոյն պատճառէ կը յառաջեն, կ'ըսէ, նաեւ տեսակ մը գլխու ցաւք, զոր Պարոն Կիյ այս վիրարութական գործողութեամբ ասպքինած է: Նոյնպէս կը հաստատէ թէ մասնակիսն անմտադրութիւնք եւս կան, այսինքն թէ այս ախտէ ախտացեալներէ ոմանք այս կամ այն ուսման անկարող կ'ըլլան, ըստ այսմ, կ'ըսէ, թէ այս ախտացեալներէն մին մաթեմադիկական ուսմանց անյարմար էր: մինչդեռ ուրիշ ուսմանց համար գեթուարութիւն չէր կրեր:

ԹՂԹԱԿՐՈՇՄ. — Յետ համազգային ցուցահանդիսի՝ որ տեղի ունեցաւ ի Վիէննա, Տը Ֆէրրարի, որդի Կալիէրա դքսուհւոյն, գնեց հարիւր հազար ֆրանքի արժողութեամբ սակաւագլխու թղթադրոշմներ: Մէկ ու կէս միլիոն ֆրանքի կը հաշուի Տը Ֆէրրարիի ամբողջ հաւաքածոյն:

Սոյն ցուցահանդիսի մէջ պէլճիացի Մօէնս ընկալաւ մեծ միտալ ոսկեղէն ի փոխարէն իւր ցուցակին դասակարգութեան, Թեմպրօսք անուն լրագրոյն եւ թղթադրոշմ հաւաքողաց մասենադարանին համար:

Անցեալ ամսոյ մէջ տեղի ունեցաւ նաեւ մեծ ցուցահանդէս մի ի Մահարպուրի:

Յիշեալ ամսոյ 25 ին բացուեցաւ ի Լոնտոն միջազգային մեծ ցուցահանդէս մի՝ թղթադրոշմներու հաստատուելուն յիսնամեակը տօնելու համար: Այն ցուցահանդէս կողմուեր էր Լոնտոնի Ֆիլաքթիֆ ընկերութեան ջանքովը:

Վիէննայի ցուցահանդէսը ծնունդ տուաւ մի վիճաբանութեան, որոյ նպատակն էր ստուգել թէ ո՛վ նախ հնարեր էր զթղթադրոշմ: Սիր Ռաուլէնա, ում կը վերագրուէր ցարդ գիւտիս պատիւը, տեղի տալու է, կ'ըսեն, գրավաճառ Ճէյմս-Քալմէրսի, որ ծնաւ յԱրէնպութ Սկոլվաիոյ ի 1782 եւ մեռաւ ի 1853 ի Տընտի: Առաջին նամակադրոշմք գործածուեցան ի Լոնտոն ի 6 Մայիսի 1840 տարւոյ: Պաւիէրա Անգլիոյ օրինակին հետեւեցաւ ի 1849, Հանովր, Աւըստրիա, Բրուսիա եւ Սաքսոնիա ի 1850:

Կան շուրջ շուրջանակի 35,000 տխրք թղթադրոշմներու, որոց դասակարգութիւնը կարելի է ընել՝ ի համար աւելով

միանգամայն նամակադրոշմները, գանձային, քաղաքապետական եւն. թղթադրոշմները :

Իւրաքանչիւր օրինակի արժէքը կը տարբերի ըստ մաքրութեան, յստակութեան գունոց՝ եզերաց եւ այլ մանրամասանց, որոց յարգը հաւաքիչք գիտեն. բայց կը թուի թէ երկու տիպը միայն 4,000 Փրանքի կը հասնին, երեքը՝ 2,000, եւ քսան եւ հինգը՝ 500 Փրանքի :

Միւս թղթադրոշմներու գիները կը գտնուին ընդ մէջ իրենց իրական արժէքի եւ հարիւր Փրանքի :

ԿԱԹՈՒԽԿՈՒԹԻՒՆ Ի ՃԱՌՆԻԱ. — Դարձերն ի կաթուղիութիւն կը յաճախեն օր ըստ օրէ ի ձարոնիս : Ի 1889 քարոզիչ մի հարիւր անձինք մկրտեց Սաթանիա քաղաքին մէջ, ուր նոր եկեր էր տակաւին : Կ'աւետեն նաեւ թէ ի Քօրէա կին երախայք կը վերադառնան ի հաւատս եւ բազմաթիւ հեթանոսք դարձի կու գան : Արդէն 16,000 էն աւելի է թիւ ուղղափառաց թերակղզոյս՝ որ բացուեցաւ Քրիստոսական կրօնքի ծաւալման :

ՏՂԱՅՈՅ ԱԶՔԵՐԸ. — «Փրանքիին» կոչուած ընկերութեան անդամներէն բժիշկ Ուէյպարթըր Փօքս իւր մէկ յօդուածին մէջ կուրուութեան կամ աչաց տկարութեան եւ զանազան հիւանդութեանց պատճառը կը վերագրէ տղայոց աչաց վրայ եղած անհոգութեան եւ անչափահաս եղած ատենին չարաչար գործածութեան : Տղայոց աչքերը, կ'ըսէ, չափահասներու աչքերէ շատ աւելի զգայուն են. այսու ամենայնիւ կը տեսնեմք որ մայրերը եւ դայեակներն պզտի տղայքը երկար ժամեր արեւուն տակ կը թողուն առանց պատապարելու, երբ այդպիսի դրից մէջ նոյն իսկ չափահաս անձինք տնվաւ չեն կրնար մնալ : Բժիշկ Փօքս մեծապէս վնասակար կը համարի պզտի տղայոց կարգալ եւ գրեւ սորվեցնելու սովորութիւնը. մինչեւ եօթն նաեւ ութ տարի տղայոց աչաց կազմութիւնը տակաւ լրացեալ չէ, կ'ըսէ, ուստի եւ անկարող են դպրոցական աշխատանքը առանց վնասու տանելու. գէթ անհրաժեշտ կը համարի այսպիսի տղայոց համար որ ուսումնասրահը լաւ լոյս ունենայ, եւ կը պնդէ թէ տասն տարեկան ըլլալէ առաջ արուեստական լուսով ուսմունք ընելու չեն այնպիսիք եւ մանր գրով

տպեալ գրքեր եւս ձեռքերնին չտալու է, մանաւանդ եթէ ուսումնասրահներու լոյսը բաւական չէ :

ԾԵԱՓԱՅՏԻ ԵՐԿԵՐԻԻՐԱՄԵԱԿԸ. — Արդ պատրաստութիւնք կը լինին ի Լայրցիկ մի ցուցահանդիտի՝ ծխափայտի գիւտին երկերիւրամեակը խմբելու համար : Մինչեւ 1690 կը ծխուէր կաւէ շինուած մի փոքրիկ փուսն մէջ : Այժմեան յետրոսա ծանուցեալ ծխափայտի հնարողն աւտորիացի բըմիչի մ'է, Եօհան Ֆրանց Եագօպ Վիլարիոս :

ՏԱՐԻՔ ՎԵՀԱՊԵՏԱՅ. — Վիքթօրիա թագուհւոյն ծրերնդեան 71⁴ տարեդարձին առթիւ անդլիսիական մի լրագիր շիներ է հետեւեալ ցուցակը, զոր կը հազորդեմք մեր ընթերցողաց :

Ս. Պապն 81 տարեկան է . Գուլիէլմոս Գ. Հոլանտայի թագաւորը՝ 73 տարեկան . Վիլրիթմոլերիկի թագաւորը՝ 67 . Սաքսոնիոյ թագաւորը՝ 62 . Շուէտի եւ Նորվեկիոյ՝ 61 . Աւստրիոյ կայսրը՝ 59 . Պելճիացոց թագաւորը՝ 55 . Ռումանիոյ թագաւորը՝ 51 . Վեհախառ Սուլթան Ապտիւլ-Համիտ խան՝ 47 . Իտալիոյ թագաւորը՝ 46 . Ռուսիոյ կայսրը՝ 45 . Յունաստանի թագաւորը՝ 44 . Պաւերայի իշխանը՝ 42 . Գերմանիոյ կայսրն՝ 31 . Բորթուկալի արքայն՝ 25 . Սերալիոյ թագաւորը՝ 13 , եւ Սարանիոյ արքայն՝ 4 տարեկան : Թագուհեաց մէջ Տանիմարքայինը միայն Անգլիոյ թագուհիէն տարիքոտ է . 72 տարեկան է :

ՈՌՈԳԱՆԻՉ ՀԱՄԱՅՆԱԿԱՌՔ. — Ժամանակէ մ'ի վեր նորութիւն ի գործ կը դրուի ի Լուիվիւ, Քէնթուքի նահանգին մէջ (Սմերիկա) : Համայնակաւքէ օգուա կը քաղուի փողոցներն ուսգելու համար : Իւրաքանչիւր կառք առանձին աւազան մ'ունի եւ մի խողովակ ի մէն մի կողմն : Երբ քալէ՝ ճանապարհին վրայ ջուր կը տիւտէ յաջ եւ ահեակ : Կը հաշուեն թէ իւրաքանչիւր կառք ամեն անգամ 70-80 հարիւրալիտր ջուր կարող է տիւտել :

ԲԱՆԻՆԻ ԱՂԱՆԻՆԻՔ. — Աւարտեցաւ այդ այն օգտակար թռչնոց աշխարհագիրը որ ձեռնարկուեր էր ընդ հովանաւորութեամբ ներքին գործոց նախարարին Գաղլիոյ :

Պատերազմի ժամանակ կառավարութիւնը իւր տրամադրու-
թեան ներքեւ պիտի ունենայ մի քառորդ միլիոնէ աւելի :
Բաները ազաւնիներ մեծցունելը այժմ ընկալեալ հաստա-
տութիւն մ'է : Սակաւ աւուրբք յառաջ ստուար խումբ մի
այս թուչնոց Բարիզէն անցաւ գնալով զանազան կողմեր :
Պատերազմի ժամանակ շուներ գործածելու գազափարք , որ
նախ գերման բանակին մէջ սկսաւ , ի Գաղղիա եւս ընդու-
նուեցաւ եւ կատարեցաւ մեծաւ յաջողութեամբ :

ԹԱՏՐՈՆԱԶԱՅՆ . — Թատրոնաճայնն առաջին անգամ
ի գործ գրուեցաւ ի Բարիզ ի 26 մայիսի : Այս ճարտար գոր-
ծիքը կը հաստատէ անյստազ եւ ինքնաշարժ հազարդակցու-
թիւն թատրոնի կամ նուագահանդիսի սրահի հետ՝ երբ 50
սանթիմէր գրուի մէջը : Պատրանքը կատարեալ կը լինի , աչքդ
փակէ , ինքզինքդ թատրոնի սրահին մէջ կը կարծես : Ա-
ւարտուելու վրայ են հեռաճայնական մասնաւոր հազարդա-
կցութիւնք՝ զթատրոնաճայնս միացունելու համար զլիսաւոր
թատրոններու հետ : Պիտի ծառայէ ակումբներու , մեծ
պանդոկներու , եւն : Նուիրդէ անուն թատրոնին անդատա-
կին մէջ գրուեր են մի քանի գործիք : Սուքա գործածուե-
ցան Մայիսի 6ին : Բարիզու մեծ թատրոնները ու խաղերը
ընդ հուզ պիտի լրուին հեռուէն ի ձեռն թատրոնաճայնի .
կը մտածուի նաեւ խօսքով համառօտել հինգ բոպի մէջ
աւուր եւ երեկոցեան լուրերը :

ԲԺՇԿԱՅ ԳԵՂԱԳԻՒՐԲ . — Գիտնականաց մէջ բուռն վիճա-
րանութիւններ եղեր են մինչեւ ցարդ ստուգելու համար թէ
բժիշկը ի հնումն ս'րպէս կը գրէին իւրեանց հրամանագիր-
ները : Ֆլինտէրս Բէյրի նոր գտան ի Քալումն (Եգիպտոս)
ձեռագիր մի որ կը լուծէ զինդիրն : Երկատասաներսրդ հարս-
տութեան ժամանակէ մնացած ձեռագիր մ'է այս , նուի-
րական տասերով եւ սեւ մելանով գրեալ , իսկ խորագիրք՝
կարմիր մելանով : Հեեեեալ քաղուածը կրնայ գազափար մի
տալ այն մատենի վրայ . « Դարման մի կնոջ համար որոյ
ծուկը կը ցաւի եւ որ մարմնոյն ամենայն մասերուն մէջ
ցաւեր կը զգայ՝ գոգցես թէ ձեծուած բլլար : — Պարարտ
նիւթեր կերցուր մինչեւ որ բոլորովին բժշկուի »

Կը հետեւի թէ եգիպտացի բժիշկները կը գրէին իրենց գեղագիրները արդի բժշկաց նման :

ՄԱՀԱՊԱՅՔԱՐ . — Կենսապայքարը գլտէինք . կը մնայ մեզ տեղեակ լինել եւ մահապայքարի , կամ , լաւ եւս ասել , մեռելապայքարի :

Ուօլթ Ուիթմէն , ամերիկացի բանաստեղծը , որ այսօր 71 տարեկան է , մահը մտաւրուտ կը տեսնէ՝ վատաւողջութեանը համար : Սակաւ աւուրբ յառաջ գնաց ի գերեզմանատեղի Հարլէկի՝ մերձ առ Քամտէն (նահանգ Նիւ-ժէրսէյի) ընտրելու նպատակաւ գերեզմանին տեղը : Բայց նորա ընտրութիւնն ամենուն ընդունելի չեղաւ : Քերթողիս սքանչալտողներէն բազումք իրեն գիմեցին խումբ խումբ . ոմանք աղաչեցին զի ի Վոշինկիթըն թաղել տայ ինքզինք , այլք՝ զի պատուէ իւր մարմնով զՆիւ-Յօրք , եւ այլք՝ զի « շնորհէ զայս ցոյց համակրութեան » Ծիլատելիիոյ :

Կը շարունակեն իրարու ձեռքէ կորվելու զապագայ գիտի Ուօլթ Ուիթմէնի , որ անդարձաբար սրտչոր է թողուլ զայն Հարլէնկի գերեզմանատեղւոյն : Միթէ այս՝ կենդանւոյն ի գերեզման մտնել չէ՞ . եւ կամ , որպէս ըսինք վերը , մեռելապայքար չէ՞ : Ի նոր աշխարհ երթալու է այս օրինակ բաներ տեսնելու համար :

ՄԱՀԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ . — Լոնտոնի լրագիրք կը հաշուեն թէ 50 տարիէ ի վեր 1,250,000 անձինք մեռեր եւ թաղուեր են 21 գերեզմանատեղեաց մէջ այս քաղաքի , որ եւրոպիոյ ամենէն բազմամարդն է :

ՈՒՂՂԵԼԻ

Պատկեր երես 241 պատմութիւնն կարգա՝ պատկանութիւնն :

ՆՈՐ ՇՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԿՈՄԻՏԵԱՍ Ա. ՈՍԿԵԱՆ

ԱՌՁԵՌՆ ԲԱՌԱՐԱՆ

ՀԱՅԵՐԷՆ ԳԱՂՂԻԵՐԷՆ

Սոյն Հայերէն-Գաղղիերէն աշխարհարար դասական Բա-
ւարանն հսկողակի իւր փոքր ծաւալին եւ համեատ գնոյն
կը պարունակէ առաւել քան 430,000 բառ , եւ գործածա-
կան այլ եւ այլ բնաիր սճեր :

Կը գտնուի թէ ի Կ. Պոլիս եւ թէ՛ ի Բերա Հայ եւ Եւ-
րոպացի ամեն գրավաճառաց քով : Գինն է 15 դճկ . արծաթ :

ՆՈՐ ԸՆԹԱՑՔ

ԳԱՂՂԻԵՐԷՆԷ Ի ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

Հանդերձ հասկանօս ֆերահանութեամբ

Մասն Ա.—Ե. , Կ. Պոլիս , Տպագր. Յ. Գալաֆեան : Ե-
րեւ՝ Ա.—Ե. 604 , 89 : Գին՝ առաջին 3 մասանց 2 տկան դա-
հեկան . վերջին մասանց 4 տկան դահեկան :

Վերոյիշեալ յարգոյ հեղինակն այսու վերնագրով դաղ-
ղիերէն լեզուի ուսման նոր գասաղբիք մի եւս ի լոյս ըն-
ծայած է :

Ամբողջ ընթացքն , սրպէս կը տեսնուի՝ բաժնուած է ի
հինգ մասունս , որոց խրաքանչիւրն ուրոյն հասար է :

Գործոյն նպատակն է աշակերտն ի կարճ ժամանակի
գաղղիերէն լեզուն հասկնալու եւ գաղղիերէնէ ի հայ լու-
թարգմանելու վարժեցունել :

Յատկապէս կը յանձնարարեմք զսոյն ամեն անոնց որք
կը փախաքին դիւրութեամբ ուսանիլ գաղղիական կարեւոր
լեզուին գլխաւոր սիլլուռնքը :

Կը գտնուի թէ՛ ի Կ. Պ. Պոլիս եւ թէ՛ ի Բերա Հայ եւ
Եւրոպացի ամեն գրավաճառաց քով :

Պատկեր սասնեհինգ օր մի անգամ կը հրատարակուի :
Բաժանորդագրութեան տարեկան գինն է 4 . Պոլսոյ հա-
մար 40 դանեկան , իսկ գաւառաց եւ օտար երկիրներու հա-
մար 50 դանեկան , ըրրատարի ծախքը ի միասին հաշուելով :

Իւրաքանչիւր թիւ 2 դանեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Բերա , Եէժիլ փողոց ,
Թիւ 1 , ուր պէժք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :